

# ՎԵՐ ԳԻԼԵՈՍԻ “ԵՆ ԷԱԿԱՆ”

## ՎՐԻԱՄՈՍԻ ՄԱՀ

Խնծի զուցէ հարցնես, ովք թագումի,  
Թէ Պրամու ճակասազին ի՞նչ եղաւ:  
Երբ առնատած քաջին անկուր տևաւ,  
Տնաւա շնձերն ի՞ր յարկերուն խորտակուած,  
Եւ իր ներքին սենեանին մէջ՝ ուսին,  
Հեր ծերունին զուր կը պատէ իր շատոնց  
Անօրդ մասած զնիներով ի՞ր տարիքն  
Դողդով ուսիրն, և անպիտան ուուրն ի զուր  
Կապերն իր մէջին և մասն աւը տուած  
Եւ զիմէ զեկ ի բընամին պարագիտած:  
Կար մէն բազին մը պալատին ճշգ կերուն  
Երկնիք բաց զբութիւն տակ, հնաւուրց  
Դարսին մը հոն բազին վըրայ կը կափուէր՝  
Թերափիներն ի՞ր հոգանիով զըրկելուց  
Հոն Հեկարն և իր զոստիրը բուրո՞  
Զերս մէն մըրըէ հաւածական աղանիթ՝  
Բազիներուն շարժն բարու քայլ բըրգած  
Կը զըրկին ասուուաներուն պատկերներն,  
Երբ Հեկարն տեսա Պրիմար հաջոած  
Երիսաւոր մարտիկ զնիոր ու զարդով,  
«Ի՞նչ զըմենդակ մըսածօմ՝ հէ՛ ամուսին՝  
Բաս, մըզց քեզ այլ զնիներն անելու,  
Եւ մուր կ'իրթաս. ալ պէտ լունի ժամանակն  
Ու այդիսի օնութեան, ոչ աղասանի.  
Ո՛չ, իբէ նո՞յն իսկ իմ Հեկարու հոս ըլլար.  
Ենուր, կամ այս բազին մէջ կը փերէ,  
Կամ ամէնինին ալ միստին կը մնանի»:

Այսպէս ըստ, և զայն իր բովէ բաշեց,  
Եւ ծերը սուրբ բազմուն վրայ նոստիցու:  
Եւ ահա մին Պրիմառին ուսուրիէն  
Հետ Պուրէսին՝ հազիւ պըրծած Պիւսուի  
Ժանա չարցոցն՝ սըլացներուն, սոսիին  
Մէջէ՝ երկայն զափթերն ու պարապ  
Աւրաներէն կը փախըսէր վիրաւոր:  
Կըրակ կըրած կը հաւածէ զայն Պիւսու  
Դըմէտ զնիոր, և աւս մեղու բընած  
Կ'իշեցնէն արդէն իսկ ատզն արինուաշտ,  
Հազար հասած ծնողին առէւ ինչկամ ան  
Եւ յորդ արեան հնաւ արձակէց իր հոգին:  
Եւ այս ատէն Պրիմա՝ թէ՛ տիսնէր իսկ  
Իր մահն առջեւը, սակայն չի՛ համերեր,  
Եւ չի զսպեր ոչ մայս, ոչ բարկութիւնն.  
«Ո՛չ, կը գոլէ, բու ոմէրիդ փոխարքն,  
Փոխարքն ցու այդ լըրընի քըպիութեանդ,

Թող ասուուածներն (եթէ երկինը կայ զութ՝  
Վըրէժիւնդիր այդպիսի սև ժանտութեանց),  
Հասուցաննեն սեզ արժանի շնորհներ.

Քէ՛ս՝ որ տեսնել տըւիր ինձ մահը որդուոյ,  
Եւ հօր մ'ալքիրը պըզնեցիր ըստինկի՝  
Տեսարանը կը ու իսկ ի՞նչ Ալբուլէս՝  
Զոր բազի սըտութեամբ հայր կ'անուանեա.

Ծրա այդպիս բան թըշամի Պիրամէն.  
Աղաւոցին իրաւունքն հաւատացէն  
Պատկանցաւ. ինծի դարձու որ թաղեմ  
Անզուն զիակն Հեկար զալիսն, ու զըրկից  
Զոր ապանով կը հոյքինի պետութիւնս»:

Այսուն ըստ և արձակց ծերունին  
Գիւզար մ'անզօր՝ որ փասնին կումբն զնաց  
Եւ առնաց վէրց մը բանալու կախուեցան  
Կերկերածայն պղինձն՝ հազիւ թէ ցըտուած.

Որուն Պիւսու, «Աւրեմըն դուն զընա հօրս,  
Եւ Պիւսուն լուր տար, պատէ չըմունաս  
Իմ անորորդ գործերս, ըսէ թէ Պիւսու  
Խորթացեր է: Հիմկու հրմա սատիկ զուն»:

Բաւս, բաշց զողոյուն հէց ծերունին  
Որւյու արձան ճապաղիցին վըրայէն  
Սըրբուկւով՝ բազիներուն ատիմ հօն,  
Եւ ձմի մեղով անոր մազերը բընած՝  
Փալյանհացող սուրն իր աշովք վիրաց  
Մըխաց անոր կողը կըսուած միջէն:

Պրիմասու այս վերը ունենած. այս մասով  
Բախտու իւրց անոր կեանին՝ յետ տիսնելու  
Տոյուն՝ ըսրէց և Պերզաման՝ աւերակ:  
Ասիոյ շատ մ'երկիներու ազգերու  
Երբեմնի այս պերճապայծառ թագաւորն  
Արդ ափանցն զոն վըրաւոր է կ'ոճը մի յաղթ,  
Գլուխն ուսերն թըուած, զիակ մ'անանուն,  
Երւուրդ Գիւրգ

## Գ Ի Ֆ Ի Ֆ Ի Ե Խ Ե Խ Ա Ա Ս

### ՈՐՍԻ Կ'ԵԼԼԵՆ

Աւս կ'ելլէ այզն ովկիւնե թողւով,  
Եւ լոյն հազիւ ցաթած՝ զընէն կը խումնն  
Ընտիր ընտիր պարմանիներ սիրացի՝  
Սըւիններով, զահողներով, զամերով,  
Աւ կը զոթէ Մասսիլական այրումին

\* Պարտիզակի բարբառին մէջ կը նշանակէ սահիւ:

Եւ պառականն ըզզաստ ու սուր ոշեղունցով։  
Փիճնիկեցի ազատանին կը սպաս։  
Պալատան դրան դիմաց Դիբոյ դըշխոյին,  
Որ Կ'ուզանայ որըսկապանէն եւլեւու։  
Սալասօմբակ մին կը զափրէ Կը զոփէ։  
Նիբանիսից, ուկեւկ բուլոր փողփառուն  
Եւ կը ծամէ փըրփառէց սանձն՝ ամենին։  
Կ'երեւայ հուսկ Դիբոյն ըստուար բազմութեամբ։  
Միջոնացի թշամիզ մ'առած է վըրան  
Նըկարակերպ և ասղնչորդ ծոպերով։  
Կախան է ուսն ի վար ոսկի կապարներ՝  
Մասմակալուկ մ'ոսոկի մազար զըստամ։  
Եւ ծրանի լոշկին ծալեթը վէտ վէտ  
Ռոսկի ճարմանդ մ'ուսղնանուր կ'ամփոփէ։  
Կ'ուչեկիցի հուսը փոփչացի մարտիկներն  
Եւ Յուզոսիկն առոյզագեր ու զըւարթ։  
Կ'երա քովէն կ'երթայ զընդգնի Ենէսա։  
Ալանց մէջ էն լըթնադագեն ու իսայտակն։  
Խնչպէս երրոր Թողլուկ ըօրախն Լիկիան  
Եւ հասանցները ֆասնթօսի կ'այցեւէ  
Իր մայրների Դիեւոն կըտիկն Ապոլոն։  
Եւ Հոն պարեր ու կարաներ կը կազմէ։  
Եւ իրարու խանճեկով Դրիդոններն  
Ու կրեսացից Հազարիսայց խայտարդէս  
Բազիններուն շուրջն եռանդոն կը կայթէն,  
Իները կրնիւան կատարին վրայ կը ճեմի  
Եւ զանգսրերին ոսկեկիսակ ւաչժութ  
Կը պասակէ սաղարթներով թնջնին,  
Եւ կը շամէն ուսիմ վըրայ սակարաններն,  
Ենէսուից զընացըն ալ նոյն նըման,  
Եւ գէտ գէմբէն կը փայլակէր նոյնցան գեղ։  
Երբը անոնց բարձրը լեռներն հասնելով  
Անմատչելի Բաւուացներուն մէջ մըտան,  
Ալա յանկարծ ժայռներու շեպ եայրերէն  
Այժմաններու բոյշն սոստոսոն՝ վերիվայր  
Կը վազվազէ բըւրէ բըւրուր վարցելով։  
Եղիքներն աղին սրարշան կը կոտրին  
Կ'անցնին դաշների լայնամիսին, լինելով  
Լիներէն վար, և կը զնդոն նոկն իրենց  
Ներկուած բուրու փուզոյն մըրեկոս փոթորկն։  
Խոկ Ցուլոսիկն հովտ հովտ կը խայտայ  
Գերճասոսորդ իր նըմոյգով. կը օշէ  
Կ'անցից մերթ այս խոմերէն՝ մերթ այն ջոկատն,  
Եւ կը ճընայ կը տենայ սրար իր առոյց  
Որ երկնուոս այն ճառակին մէջ յանկարծ  
Երեսն կինծ մը փըրփեսաբ, կամ էնսէ  
Լոնկին իր վար ատիւ մը շեկ' ամէնի։  
Սական երկնուն ահեղամունն կը գոռայ,  
Կարկուտ, անձրեւ կուռ կը տեղան մըրեկաթափ,  
Տիերացիններն ու արդացի մարտիկներն  
Եւ Աստղկին զարդահան թոռ փօքրիկ  
Հիերն դաշտ զարդեռուն մէջ ցան և ցըր։  
Երեսն համար ապաւէններ կը քիշտոնն։  
Կ'ըննեն զետերը լեռներէն դարասու։

ԶՈՐՐՈՐՐ ԳԻՒՐ

## ՍԿԻՒԼԱ ԵՒ ՔԱՐԻՌԴԻ ԵՏՆԷ

Լեցած է աշ կողմի ըԱկլլա, եւ մախ կողմի  
Անհաշու Քարքրէն, որ երեք հեզ կը հւեւէ  
Իր անզունին ալթերոն մէջ խորափիտ  
Լայնածաւաւ յաղթ կոհանենեն, ու զանոնց  
Երեք անզում յորդանապոտյան կը ժայթթէ  
Օդին մէջ վեր վեր աստղերուն երեսին,  
Խոկ ըԱկելլա իր մութ պյութին մէջ փակուած՝  
Բացած իւ լայն զըմուրորդը բերաններն  
Ու կը սաշէ նակեր ահն ժարբարուն։  
Ունի մարդու զից և կունաց ըթնաց կուրծք  
Մինչեւ իր մէջցն, և անկէ վար անհեծեց  
Մարտնով նըշնանց մ'է, և զայլու փորին վրայ  
Կըպած կախուած է զըմփինի պոլ մ'երկայնու....

Ու կը տեսնենց ապա Մանն տրինակրեան  
Հնուու ծովէն, և կը լըսնենց հնուուն  
Կոհաներուն ահեղազոց մըրունինն  
Ու շառալինն ալէկոծուած ժայռերուն  
Եւ ափինուն վըրայ վըրաց թառնանչներն։  
Եւ մուկինն ճովք խորոցի եռալով  
Աւազներն իր յորդանցներուն կ'ընդիւանէ։  
Հայրն Անդրիսս. «Անի Քարքրէդ է անշուշա,  
Հնենոսի գուրցած խութերն են անոնց  
Եւ ահուի ապահածուու խարակներն։  
Օն, ընկերներ, փախինն, սրանանց զերծուպուրժ։  
Մըուներե, ուժ աղւէր, ուժ մէր թիերուն։»  
Կը ճառանցնին անմիջապէս հրամանին,  
Եւ կը ճամէ նախ Պալինուր գէպ ի ամի  
Կաւուն Ծորչուոց ըըսուկն. իրեն ետեւէն  
Բոլոր տորինը գէպ ի ամի կը զառնայ  
Շնորհի հովին և կորոդի թիերուն։  
Լեռնակուտակ կոհանն ըզմնց շալէկուն  
Անդունապոտյան վըշէն երկինն կը հանէ,  
Եւ ալթեները բաշուելով մեր տակէն  
Ցեղակարծուց զըուիր կ'ըննենց պախավէժ։  
Երեք անզում զօտանչեցին պարեմնեն  
Անձաւիքի, երեք անզում տեսանց մենք  
Ու բէկնապուն ապահուու աստղապահ թուլն։  
Բայց արքուն հետ թողոց հովի ալ զովնզ,  
Եւ մենց յոզնած և ուցիին անտղեակ  
Կը մօտենանց կրկւպակն ափերուն,  
Նաւահնազիստ մ'է լայնատարիք, ուր զովէրն  
Երբէ մուտ չեն զործեր, իր մօտը սակայն  
Խանէն ահեղ որոտուով կը զոռայ.  
Մարթ կը մայթէ երերն ի վեր ամպեր խուլն,  
Թաթու ծուփի մըրեին, մոխիր ու կոյժներ,  
Մերթ կը պարս շուսնանինի բոցեցն  
Մինչեւ ատակներն, ու մերթ ճայռի անարդիլ՝  
Շոպազեկով լերան պորան՝ շատաշմար  
Կը նաեւ վեր, և մերթ արեր հրահուան,  
Եւ իր խորցին եռանցնապոտյան կը զառայ,  
Կ'ըսէ համեւար թէ շանմէն կիսայրեաց  
Ենկւատի մարմինն ինկած թազուած է  
Սոսկավիթիար Խանէի յաղթ կոյտին տակ,  
Եւ բոցանուաւ իր շունց գորս կը վել

Հայնափեսէկ հընցներէն այն լերան,  
Եւ ան տաի անզամ՝ եր ալ պարտասած՝  
Իր կոշկնեած, տոշկըսած հովդ չըրէտ,  
Տրինակրիսն բոլոր ահեղ մամչներով  
Կո տատանի, և կը պատէ ծուն երկնեն։  
Երրորդ Գիրք  
Թարգմ. Հ. Ա. ՂԱՅԻԿԵԱՆ

### ԼԵՈԲԱՐՏԻ

## Ա Յ Ս Ւ Լ Ո Ւ Խ Ա

Սի՛ւսիա, գեռ կը յիշէ՞ս  
Մասկանցաւ կճցաղի այն ժամանակն,  
Եր ազքերու մէջ ձիթազկու ու շարժուն  
Կը փայտակէր գեղս, ու բոնհան և զըարթ  
Կը կոփէր դուն շնին առոյց հասակին։  
Անդորրաւէս սենեալիներն  
Ու փողցները ջրու դիդ,  
Կը ընչէին մըցանեազ երգերովդ,  
Եր մատակիր կենչական գրդերուց  
Կը նըստէիր, բուլորմէին դումակ  
Ապազայով այն աղուոր՝  
Զոր մըտքի մէջ ունէիր։  
Եր հոսաւէս մայիսն, ու դուն օրդ այսպէս  
Սովոր էիր անընդէւ։  
Ես գեղցիկ ուսումնեն  
Ու թըրթանաթոր յաջթիրն երբեմն թողլով  
Ուր իմ հասակս ծաղիկ  
Եւ լաւագոյն մասն իմ անժիս կը մաշէր,  
Հայրենի տան պատցազմին վըրայէն  
Կ'ունկնդրէի յակեռս մայիսկը երգիտ  
Եւ միր ձեռքիդ հանափ շշշէնս ու շըրին՝  
Կըկելով կտաս դըմի։  
Կը դիմէր երկինք շնին, պարտէներն  
Եւ գողիներն ուկիֆոյլ։  
Եւ այս կողմէն՝ հնուն՝ ծով, այն կողմէն լեռն.  
Չ'սանք լեզու մահացու  
Ինչ որ ներսէ կը զգայի։  
Ինչ անուշակ մտածումներ,  
Ինչ յասեր, ինչ սըրտեր, ովք իմ Սիւսիան.  
Ճակատագիրն ու մարդկանի կեանն ինչպէս  
Կ'երեւար մէզ այն ատեն։  
Այդպան յայսերն յշելուո՞  
Ջին կը ճնշէց զգացում մը դասն ու տըխուր,  
Եւ կը սկսիմ թըլուառութիւնս ողբալ։  
Ովք բնութիւն, ովք բնութիւն, ինչո՞ւ չես ի տար  
Ցույց ինչ որ կը խոստանա այն ատեն։  
Ինչո՞ւ այցալիք կը խարեն քո զակներդ։  
Զանոր գեռ ըլքոցած զարպին,  
Ճածուկ ցափ մ'յարձակումն յաջթաւած  
Կը մնանիր, ովք բնըրումէ, և չեր  
Տեսներ ծաղիկն հասակիր։

Զեր ցու սըրտիկու զըգուեր  
Քաղցրէկ զոկնասը մերթ ցու սեւ մազերուու,  
Մերթ սիրավաս և ամօթնած ալքերուու.  
Քնզի հնաս ցու մաերմանէներթ չէին  
Անոյ վըրայ խօսիր տօնի օրերուն։  
Կը կորուէր քէչ ատենէն  
Իմ անուշակ յօսս ալ ինծի ալ քըխտեց  
Ճակատագիրն առոյց կեանցին վըթիթներն։  
Աւազ, ինչպէս, ինչպէս անցար սահեցար՝  
Դուարուսիկ կեանքին ընկեր սիրական,  
Արտասուլի յոյք իմ դուն։  
Այս է ուրեմն աշխարհն, այս  
Հաճոյցներն իր, սկըս, դրժենն ու դէպերն,  
Որոնց վըրայ խօսիր մահը ցոյց կու տայիր  
Ու զերեզման մը թափուր։  
Թարգմ. Հ. Ա. ՂԱՅԻԿԵԱՆ

## Ի Ս Ա Հ

Ա.

Մէկդի՛ նետէ մահացու բօդ՝ հոգի անմահ.  
Խորակիցաւ մարմնոյ ահեղ արգելարանն  
Ուր պատապատ կ'ընդուռէիր՝ ելիցն անձկոտ,  
Հընուէ՛. հուկ' ահան ցես ժամն պատութեան։  
Թու՞զ այդ նի՛թերի՛ օտարուտի՛ հաւաքածոյ՝  
Դաւանն՝ նորէշ աղաս՝ ի կյաս իրինանց նախկին,  
Ցայերու՝ ի լոյշ՝ ի զալարին՝ ի ցեղող պակտ  
Մադկին՝ ի սոյլ թոշնոյ՝ ի շիթ շինչ վըտակին։  
Կամ մահուն և մուլարանին մէջ լուծուելով  
Ցամունից օբնններով՝ թող նորակազմ  
Հնան մարմնն մ'ուր ի սոտրին մուրակաց  
Գոյ նաոր հոգի մը ճակատել կենաց ի առաջ,  
Անորութիւն խորին ըլիմած ուզուու.  
Կը կարիաչէ ամենուրեց կեանց սինեռով.  
Անոր պաղչակը՝ ծաղունց ու աստղունց կը ցուլանան,  
Ու անոնց վերն ճամփէր հողին մեծ թերերով.  
Շոնչ աշխանի կը թոռմցնէ զաղակին ծիծազ.  
Աստիպանցն ալ՝ հետզեսէ վերելակող  
Անորութեան մէջ՝ կը թոռմին ովք զիմէ ուր,  
Ցախանից առին իրկութ ալ զըյզն անորոց։  
Ցախանից թող ընութիւն իրեն աւարին՝  
Եւ տարերաց բաշիէ անվերջ շրջանն մէջ,  
Հօնոյ արմատը՝ կարօտք սննդեան՝ միունք թերեւ  
Հոգայութիւն մէջ ու մշակին բան յելելէ՛  
Դարձնէ կորս այն որ երբեմն աւազ՝ իր դոււ.  
Զի ըլքի ան մ'որ խափանէ զըթաւառուն  
Այս մեծ անսայն որոյ շասայլթ մկանին յանքան.  
Ակնախտէլց այնցան՝ որ թըւին մութ ալքերուն։